

ՄԱՏԵՆԱՐԴԱՐԱԿԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


History Of Matenadaran – История Матенадарана

ԳԵՂԻԳ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆԵԱՆ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ՝ ՊԵՏԱԿԱՆԱՑՈՒՑԾ ՄԱՏԵՆԱՐԴԱՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՏՆՈՐԷՆԸ

Բանալի բառեր՝ Մաշտոցեան Մատենադարան, Սենեքերիմ Տէր-Յակոբեան, Յարութիւն Քիւրտեան, Յովհաննէս Մանուէլեան, ՊԱԿ-ը եւ Մատենադարանը 1930ական թթ.։



Վերջերս առիթով թերթեցինք Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան հրատարակած «Հայրենիք» մեծարժէք ամսագիրը (Բուստոն, 1922-1970 թթ.)¹ եւ նկատեցինք Մաշտոցեան Մատենադարան՝ պետական հիմնարկի առաջին տնօրէն Սենեքերիմ Տէր-Յակոբեանին վերաբերող երկու յուշագրութիւն-պատկեր, որոնք շատ կարեւոր եւ արժէքաւոր համարեցինք եւ որոշեցինք մեր «Բանբեր»ում վերահրատարակել՝ Մատենադարանի առաջին, նահատակ տնօրէնի յիշատակը ոգեկոչելու,

նաև նրա անձը ներկայիս ընթերցողին, առանձնապէս՝ մեր երիտասարդութեանը ներկայացրած լինելու նպատակով։

«Հայրենիք»ի առաջին ակնարկը ստորագրուած է «Ա. Գուրեան», այս հեղինակի մասին աւելին, անգամ՝ անձնանունը, իմանալ չկարողացանք, սակայն

¹ Գրականութեան եւ մամովի հսկայ նիվթ թուայնացնելու եւ կատարելապէս հանրամատչելի դարձնելու համար մեծագոյն շնորհակարգութեան արժանի աշխատանք են անում Հայստանի ԳԱ. հիմնակազմ եւ Ազգային գրադարանները. «Հայրենիք»ի ամբողջական հաւաքածուն տե՛ս <http://tert.nla.am/mamul/Hayreniq/Table.html> (29 փետր. 2020 թ.):

ակնյայտ է, որ նա Ա. Տէր-Յակոբեանին շատ լաւ ճանաչել է դեռեւս էջմիածնից եւ բաւական ճշգրիտ ներկայացրել է նրա մարդկային լիովին դրական եւ, միաժամանակ՝ ուրոյն նկարագիրը:

Երկրորդ լուշագրութեան հեղինակը նշանաւոր եւ հանրայայտ հնահաւաքրանասէր Յարութիւն Քիւրտեանն է², որի մասին այստեղ կենսագրական մի քանի տեղեկութիւն տալն անհրաժեշտ-կարեւոր ենք համարում.

Ծագումով Երզնկացի ծնողների զաւակ էր, ծնուել է 1901 թ. օգոստոսի 9ին, Սիլիստրայում (այնժամ՝ Ռումինիայի տարածքում, այժմ՝ Հիւսիսային Բուլղարիայում), տարաբնոյթ հանգամանքների թելադրանքով ընտանիքն անցել է Խրովա, ապա՝ Կոնստանցա, յաջորդաբար՝ Զմիւռնիա, Երզնկա, Կ. Պոլիս (այստեղ Յարութիւնը յաճախել է Սկիւտարի Ա. Խաչ ապա՝ Պէրպէրեան վարժարաններ), տեղափոխուել են Ֆիլիպէ (Բուլղարիա), առաջին համաշխարհային պատերազմից յետոյ՝ կրկին Կ. Պոլիս, որտեղ ութ ամիս մնալուց յետոյ Յարութիւնն անցել է ԱՄՆ Նիւ Եորք, իսկ 1923 թ. վերջնականապէս հաստատուել է Կանզաս նահանգի Ուիշխտաքաղաքում: Այստեղ ապրել է մինչեւ իր կեանքի վերջ՝ մահացել է 1976 թ. նոյեմբերի 30ին:

Հայաբնակ կենտրոններից հեռու լինելով հանդերձ, Ուիշխտայից աշխոյժ կապեր է հաստատել հայկական գրական-մշակութային շատ հաստատութիւնների, յատկապէս՝ Վենետիկի Միսիթարեան միաբանութեան հետ, ժողովել է բաւական հարուստ գրադարան (գրքեր եւ մամուլ), զբոսաշրջային իր ընկերութեան գործերով շարունակ շրջել է հայաբնակ ամբողջ աշխարհում, իր անձնական սուր միջոցներով ձեռք է բերել հայկական տարատեսակ հնութիւններ, ամէնից առաջ՝ միջնադարեան ձեռագրերի անձնական ճոխ հաւաքածու՝ 300 միաւոր, որ ժողովել է 19 տարեկան հասակից մինչեւ կեանքի վերջ: Տպագրել է մի քանի գիրք, նաև՝ իր եւ այլ հաւաքածուների տարբեր արժէքներին վերաբերող հարիւրաւոր յօդուածներ է հրատարակել հայկական եւ անգլալեզու տասնեակ պարբերականներում: Տասն անգամ այցելել է Հայաստան, առաջին անգամ՝ 1931ին, երբ ձեռագրերի ուսումնասիրութեամբ զբաղուել է «էջմիածնի մէջ,

² «Հայրենիք»ը թերթելու մեր առիթն այս մարդու տպագիր գործերի մատենագիտութեան կազմումն է, որ շատ անհրաժեշտ է նրա ձեռագրական հասաքածուի ցուցակը պատշաճ ձեռով ծանօթագրել կարողանալու համար, իսկ այդ ձեռագրացուցակի պատրաստութեան աշխատանքով զբաղլում ենք արդէն մի բանի տարի. տե՛ս, օրինակ, Գէորգ Տէր-Վարդանեան, ««Յարութիւն Քիւրտեան» հասաքածով կոնդակները (նկարագրութիւններ եւ բնագրեր)», էջմիածնին ամսագիր, 2012, Ե., էջ 70-117, Գէորգ Տէր-Վարդանեան, «Յուցակ «Յարութիւն Քիւրտեան» հասաքածոյի հայերէն ժապավինածեալ ձեռագիր հմայիլներ»», էջմիածնին ամսագիր, 2013, Գ., էջ 62-98, Ե., էջ 141-144:

խցակից ըլլալով Գարեգին Սրբազան Յովսէփիեանցի³, վաստակաւոր Սենեքերիմ Տէր-Յակոբեանի Մատենադարանապետովթեան օրով⁴: Ահա այս առաջին այցին է վերաբերում ստորեւ վերահրատարակուող յուշագրովթիւնը:

Հայաստանեան յաջորդ այցերը եղել են 1937ին (ընտանիքով), 1960ին, 1962ին, 1963ին, 1964ին, 1969ին, 1971ին, 1973ին եւ 1974ին⁵: 1971ի այցի ժամանակ մեր դասախոսները Քիւրտեանին հրաւիրեցին երեւանի պետական համալսարան՝ զրուցելու ուսանողներիս եւ դասախոսների հետ: Աշխոյժ եւ մեզ համար շատ օգտակար զրոյց էր. մի հարցի ի պատասխան ասաց (յիշում ենք գրեթէ բառացի): «Երէկ Մատենադարանի տնօրէն, փրոֆեսոր Լեւոն Խաչիկեանի քովն էի. ինծի հարցուց. «Պարոն Քիւրտեան, Ի՞նչ պիտի ընէք Ձեր ձեռագիրները»: Ես ալ գիտէ՞ք ինչ ըսի իրեն, ըսի՞ «Է, պարոն Խաչիկեան, բոլոր հաւկիթները մէկ զամբիւղի մէջ չեն տեղաւորիր»: Թէ՛ Լեւոն Խաչիկեանի հարցն էր հասկանալի եւ թէ՛ Քիւրտեանի պատասխանը՝ որ ամէն ինչ երեւանի Մատենադարանում հաւաքելը ճիշտ չէ, ուստի եւ 1976ի յունիսին Մխիթարեան միաբանութեան Վենետիկի մայրավանքին նուիրեց իր բոլոր հաւաքածուները՝ «300 հայ ձեռագիրները, տասնեակ մը հնատիպ մատեաններն ու քսանի շափ հմայիլները, ինչպէս նաեւ հայ արուեստի հնագիտական իր սքանչելի ու ճոխ հաւաքածոն. արծաթեայ հինաւուրց սաղաւարտներ, Աւետարանի կողքեր, ճաճանչներ, սրբատուիեր, կաղամարներ, հողաթափներ, Կիլիկեան հարիւրաւոր դրամներ, պղինձէ մեծ ու փոքր ամաններ, 250ի շափ Կուտինահայ յախճապակիներ, ասեղնագործ բանուածքներ»⁶:

Քիւրտեանի այս նոյն՝ 1971ի այցի ժամանակ մեր դասախոս Պարոյր Մուրադեանը ուսանողներիս առանձին պատմեց հետեւեալը. Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Քիւրտեանը եկել է Հայաստան եւ այցելել կամ հրափրուել է այցելելու կարեւոր մի պաշտօնեայի, ենթադրելի է Լուսաւորութեան

³ Գարեգին Ա. Յովսէփիեան. ծն. 1867 թ. դեկտեմբերի 17ին, Արցախի Մաղատաց գիւղում, մահ. 1952 թ. յունիսի 21ին, Անթիխատում՝ Լիբանան. Մայր Արոն Սուրբ Էջմիածնի միաբան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոս՝ 1943-1952 թթ. (օծուկ է 1945ին). մանրամասն տե՛ս Լեւոն Չուպասկեան, «Գարեգին Յովսէփիեան», նշանաւոր ճեմարանականներ, պրակ Ա. Մայր Արոն Ս. Էջմիածին, 2005, էջ 135-144:

⁴ Հ. Ներսէս Տէր-Ներսէսեան, «Բանասէր եւ հնագէտ տիար Յարութիւն Քիւրտեան անդամ Ա. Ղազարի հայկական կանադին», Բազմապէտ, 1975, Գ-Դ., էջ 425. կենսագրական նախորդող տեղեկութիւնները նոյն տեղից՝ էջ 427-428:

⁵ Նոյն տեղում, էջ 425: Ի դէմ, 1972 թ. Մաշտոցեան Մատենադարանին նույր է ուղարկել Հայերէն նոր Հմբ 113 ձեռագիրը, իսկ 1974 թ. նույրել է Հայերէն ձեռագրերի հիմնական հասանակութ Հմբ 10654, 10655 եւ 10656 միատրները:

⁶ Մանրամասներ տե՛ս Հ. Ներսէս Տէր-Ներսէսեան, «Բանասէր եւ հնագէտ Յարութիւն Քիւրտեանի յիշաւակին (1901-1976)», Բազմապէտ, 1979, Ա-Դ., էջ 408 (ամբողջը՝ էջ 401-432):

ժողովրդական կոմիսարին (ներկայիս անունով՝ Կրթութեան նախարարին)⁷, որի ենթակայութեան ներքոյ էր էջմիածնում գտնուող Մատենադարանը: Ձեռագրական արդէն զգալի հաւաքածու ունեցող Քիւրտեանին պաշտօնեան հարցրել է, թէ ամերիկեան շուկաներում ի՞նչ արժէք ունեն հայերէն ձեռագրերը: Զգուշացուած լինելով կամ կանխազգալով հարցի շարժառիթը, երեսնամեայ Քիւրտեանը պատասխանել է. «Բա՛ն մըն ալ շարժեն». Եւ այսպիսով կանխել է արժէքաւոր շատ ձեռագրերի օտարումը՝ վաճառքը օտարերկրեայ թանգարանների կամ անհատների:

Ահա բանաւոր խօսակցութեամբ յայտնի այս վերջին իրողութիւնը հաստատում կամ վաւերացւում է Սենեքերիմ Տէր-Յակոբեանին վերաբերող եւ ստորեւ վերահրատարակուող նրա յուշագրութեամբ, որ միաժամանակ պարզում է 1931ին էջմիածնի վանքում եւ Պետական Մատենադարանում տիրող շատ մուայլ-տիխուր մթնոլորտը՝ կասկածամտութիւն, երեք կամ աւելի լրտեսի հսկողութիւն Մատենադարանի «վարիչ» վրայ: Եւ որպէսզի լրտեսները «հանգիստ լինեն», այս «վարիչ»ը արտասահմանից եկած երիտասարդ ընթերցողի հետ խօսում է գոռալով, սառը եւ կոպիտ, վերջում էլ նոյն ընթերցողի մեկնելու պահին, բոլորից գաղտնի նրա հետ անկեղծ ու բաց զրուցում է, խրախուսում է լուսժողկոմին տուած նրա պատասխանը, որով կանխել է հայերէն ձեռագրերի վաճառքը, ասում է, որ իր կեանքը դրել է ի պահպանութիւն ձեռագրերի, սակայն խնդրում է նաեւ վերջին հանգամանքին խիստ հակասող մի բան՝ Քիւրտեանը պէտք է օժանդակէր, որպէսզի ինքը կարողանայ անցնել Պարսկաստան, որ եթէ յաջողէր, համկանալի է, որ ակամայ պէտք է վտանգէր ձեռագրերի ճակատագիրը՝ ապագան:

Այսուհանդերձ, Քիւրտեանի առաջին այցի ժամանակ՝ 1931ի յունիսի երկրորդ կէսին էջմիածնում եւ Մատենադարանում մթնոլորտն այնքան էլ սարսափելի կամ ողբալի չէր, որքան եղաւ եօթ տարի անց:

Հստ այսմ՝ ներկայացնենք Սենեքերիմ Տէր-Յակոբեանի համառօտ կենսագրականը. 1881 թ. ծնուել է Տրապիզոնի շրջանի Ծանախ (Կիւմուշխանէ) գիւղաքաղաքում, 1896-1903 թթ. սովորել է էջմիածնի Գէորգեան ճեմարանում, ապա ուսուցչութիւն է արել Թափրիզի հայկական դպրոցներում, 1905-1910 թթ. ճեմարանի ուսուցչական խորհրդի որոշմամբ եւ Խրիմեան Հայրիկ կաթողիկոսի (1892-1907) օրհնութեամբ սովորել եւ աւարտել է Բեղլինի համալսարանի փիլիսոփայութեան բաժինը, որից յետոյ դասաւանդել է Երեւանի, Ալեքսանդրապոլի, Շուշիի, Նախիջեւանի եւ Թիֆլիսի հայկական դպրոցներում: 1916 թ. սկսել է

⁷ Քիւրտեանի այցը եղել է 1931 թ. յունիսի երկրորդ կէսին. այդ օրերի պաշտօնեան ամենայն հասանականութեամբ եղել է 1929 թ. նոյեմբերի 21 - 1931 թ. օգոստոսի 28 ժամանակահատուածի «լուսժողկոմ», պատմաբան, դրկտոր Արտաւազ (Արտավազ) Եղիազարեանը:

դասաւանդել Գէորգեան ճեմարանում, ապա դարձել է «Արարատ» ամսագրի խմբագրակազմի անդամ: 1917 թ. նշանակուել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի թանգարանի տնօրենի օգնական, այնուհետև՝ մատենադարանի վարիչ: Գէորգեան ճեմարանի փակուելուց՝ 1917 թ. դեկտեմբերից յետոյ եւ մինչև 1920 թ. վերջերը դասաւանդել է Երեւանի դպրոցներում, ապա նշանակուել է Եղբայրական օգնութեան մի որբանոցի վարիչ:

«Էջմիածնի նախկին վանական կուլտուր-կրթական հիմնարկութիւնների կոմիսար»ը, «Ընկերական ողջոյնով Լեւոն Լիսիցեան» ստորագրելով, 1920 թ. դեկտեմբերի 23ին «ՀՍԽՀ լուսժողկոմ» Աշոտ Յովհաննիսեանին գեկուցել է. «Դեկտեմբերի 21-ից ես սկսեցի Էջմիածնի վանական կուլտուր-կրթական հիմնարկութիւնների գրաւումր... Մատենադարանի ու թանգարանի գրաւումր կարելի էր առաջ կատարել շնորհիւ ընկ. Սենեքերիմ Տ. Յակոբեանի, որին ես խնդրեցի ստանձնել յիշեալ երկու հիմնարկութիւնների վերահսկողութեան գործը մինչև վերջնական կարգադրութիւն»⁸, որը եղել է շուրջ 40 օր յետոյ. Լուսժողկոմ Ա. Յովհաննիսեանի 1921 թ. յունուարի 31ի Հմ^ր 17 հրամանով «Ընկ. Սենեքերիմ Տէր-Յակոբեանը 1920 թ. դեկտեմբերի 20-ից նշանակում է Կուլտուր-պատմական մատենադարանի վարիչ»⁹: Սակայն 1921 թ. փետրվարի 18ին սկսեց եւ ապրիլի 2ին ճնշուեց հակախորհրդային նշանաւոր «Փետրուարեան ապստամբութիւն»ը, ուստի Ս. Տէր-Յակոբեանը իրականում պետականացուած Մատենադարանի «վարիչ» է եղել սկսած 1921 թ. ապրիլի 19ից. 1937 թ. փետրուարի 5ին հեռացուել է այդ պաշտօնից¹⁰, որ վարել էր 16 տարի եւ 2,5 ամիս, «ապա կեղծ մեղադրանքների հիման վրայ սեպտեմբերի 25ին ձերբակալուել է: Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի յատուկ մարմինների կողմից նրան ներկայացուել է հակախորհրդային գործունէութիւն ծաւալելու մեղադրանք: Տիրահոչակ «Եռեակի» 1938 թ. հոկտեմբերի 4ի որոշմամբ նա դատա-

⁸ Մանրամասներ տե՛ս Աղասի Ռիբուզեան, «Սենեքերիմ Տէր-Յակոբեան», նշանաւոր ճեմարականներ, պրակ Բ., Ս. Էջմիածին, 2008, էջ 437-438 (ամբողջ յօդուածը՝ էջ 437-442): Հմմտ. Աղասի Ռիբուզեան, «Տէր-Յակոբեան Սենեքերիմ», Քրիստոնեայ Հայաստան լրագիր, Ս. Էջմիածին, 2008, յովիս Բ., Հմ^ր 14, էջ 3-5: Տե՛ս նաև՝ Աւետիք Աղամեան, «Սենեքերիմ Տէր-Յակոբեանի արխիվ», ԼՀԿ, 1971, Հմ^ր 12, էջ 87-88:

⁹ «Վաւերագրել Մայր Աթոռի կրթամշակութային հաստատութիւնների պետականացման եւ կուլտուր-պատմական ինստիտուտի հիմնադրման մասին» [Խրատ. Համբ Սովիասեան], Էջմիածին, 2013 (Կթ.), Հմ^ր է., էջ 80 (ամբողջ՝ էջ 72-96):

¹⁰ Հայաստանի Ազգային արխիվ, ֆ. 122, գ. 4, գ. 6, թ. 10. փնդի գրուած այս վաւերագրի պատճենը շնորհակալութեամբ ստացել ենք Համբ Սովիասեանից:

¹¹ Օնիկ Եգանեան, «Մատենադարանի ձեռագրական հաւաքածուները», Յուցակ ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, հտ. Ա., Կազմեցին՝ Օ. Եղանեան, Ա. Ջէթունեան, Փ. Անթաբեան, Խմբագրութեամբ՝ Լ. Խաչիկեանի, Ա. Մնացականեանի, Երեւան, 1965, էջ 214:

պարտուել է մահապատժի, որն ի կատար է ածուել անմիջապէս... 1956 թ. յունուարի 3ին, Անդրկովկասի զինուորական օկրուգի ռազմական տրիբունալը, վերանայելով Ս. Տէր-Յակոբեանի գործը, որոշում է՝ յանցակազմի բացակայութեան պատճառով կարճել այն եւ լիակատար արդարացնել նրան»¹²:

Բայց պաշտօնանկովթինը եւ ձերբակալութիւնը դեռ վերջը չէր. գնդակահարութեան արնախում վճռից առաջ, ըստ ամենայնի քսու մատնութեան հիման վրայ, իշխն ազգանունով մի չեկիստ 1938 թ. մարտի 28ին մտել է Մատենադարան, խուզարկել եւ մի սենեակում գտել վանքապատկան արժէքների չորս սնդուկ, որոնք «ժողովրդի թշնամի» Սենեքերիմ «ԱԿՈՆՅԻ»¹³ մատենադարանում պահպանել է «Յ սուրբ առաքելու վանք» այդ չորս սնդուկ «Հեղոց» անունու հետո 1873ին կազմուած գոյքամատեանը, բռնագրաւել է եւ տարել «ՀԿԲԴ», տեղը թողել է ուսաերէնով իր գրած եւ Մատենադարանի վարիչի այդժամի ժամանակաւոր պաշտօնակատար ու ձեռագրատան վարիչ Յովհաննէս Մանուէլեանին ստորագրել տուած շատ «ուշագրաւ» մի «ԱԿՄ», որ նոյնութեամբ հրատարակում ենք ստորեւ:

Խ. Աբովեանի «Փառաշ»ներից աւելի անողոք զավթիչը վանքապատկան այս չորս սնդուկ հնութիւնները տարել է Մատենադարանից, որքա՞ն աւելի տարած կլինեն բուն վանքից. Եւ ո՞ւր են այժմ այդ արժէքները: Այս տողերը մեծ կակիծով ենք գրում, որովհետեւ այդ սնդուկների պարունակովթեան մասին հանգուցեալ Աստուր Մնացականեանից դեռեւս 1977 թ. գարնանը լսել ենք, որ նրանցից մէկի մէջ եղել է փղոսկրէ մի կազմ, առանց ձեռագրի: Խսկ 2007 թ. ամռանը Փարիզի Լուվրի թանգարանում «Մրբազան Հայաստան» ցուցահանդէսին տարուած մեր «Էջմիածնի Աւետարանի» (Մատենադարանի ձեռ. Հ^մ 2374) փղոսկրէ կազմի հետ ֆրանսիայի Ազգային գրադարանի փղոսկրակազմ Աւետարանի եւ նոյն Լուվրի փղոսկրէ իրերի մասնագիտական դիտում-համեմատութեան ժամանակ նկատեցինք, որ ոճով եւ տեսակով մեր Աւետարանի կազմի տարրերին բաւական նման է Լուվրի ունեցած մի փղոսկրէ տախտակ-սալ, որի մասին թանգարանի մասնագէտներն ասացին, թէ այն պատկանում է փղոսկրէ իրերի «կովկասեան» խմբին եւ որ թանգարանն այն ձեռք է բերել երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ¹⁴: Անհնար չէ ենթադրելը, որ սա կարող է լինել Մատենադարանից բռնազավթուած կազմի մասերից մէկը, եւ որ պէտք է փնտրել, գտնել ու մանրամասն հետազոտել նոյն կազմի նաեւ միւս մասերը:

¹² Աղասի Ռոբուզեան, «Սենեքերիմ Տէր-Յակոբեան», 2008, էջ 439:

¹³ Ազգանուան «Տէր» բաղադրիչը զարթիշն բոլորովին դուր չի եկել եւ այն իր ձարբած «ԱԿՄ»ում բոլորովին չի լիշտակել:

¹⁴ Ցատօֆ մեր բազմակոյտ նիւթերի մէջ փղոսկրէ այդ սալի լուսանկարները եւ նրան վերաբերող գրառումներն առայժմ չգտանք. Եթեփ մօտ ապագայում կգտնենք եւ կիրատարակենք 2007ի փարիզեան դիտման ադիթով մեր գրած զեկուցում-յօդուածի նետ միասին:

Եւ այս հէնքի վրայ որբան անգնահատելի է արժէքը Սենկրեթիմի կատարած հերոսական աշխատանքի, որի շնորհիւ մենք այդ դժիսեմ տարիներին ձեռագրերի կորուստ չենք ունեցել: Աւելին՝ ծրագրուած աշխատանքների շնորհիւ նրա տնօրինութեան շրջանում Մատենադարանի ձեռագրական հաւաքածուները համալրուել են ընդհանուր հաշուով 1000ից աւելի միաւորով¹⁵: Միաժամանակ չենք կարող շարձանագրել, որ նրանից յետոյ Մատենադարանի «վարից»ները շատ «սակաւակեաց» են եղել, այսինքն՝ միմեանց բաւական արագ են փոխարինել. այսպէս՝

1. Կարողապարեան. 1937 թ. փետրուարի 6ից սեպտեմբերի 1 (մօտ 6 ամիս).
2. Մօրուա Հասրաթեան. 1937 թ. սեպտեմբերի 1ից 1938 թ. մարտի 15 (6,5 ամիս).
3. Յովհաննէս Մանուէլեան. 1938 թ. մարտի 15 - օգոստոսի 24 (5 ամսից աւելի).
4. Երուանդ Թորոսեան. 1938 թ. օգոստոսի 25ից 1940 թ. փետրուարի 16 (մօտ 1,5 տարի).
5. Գէորգ Աբով. 1940 թ. փետրուարի 17ից 1952 թ. յուլիսի 21 (մօտ 12,5 տարի):

Սենկրեթիմին յաջորդած այս հինգ մարդուց բռնութեան զո՞հ է դարձել, բարեբախտաբար, միայն մի հոգի՝ «Քառաշ» իշխնի կազմած «ԱԿՄ»ը ստորագրած Յովհաննէս Մանուէլեանը, որ Մատենադարանի Զեռագրատան երկարամեայ վարիչն էր: Այս մարդու նահատակութեան պատմութիւնը կամ «Վկայաբանութիւնը» եւս լսել ենք վերը յիշատակուած՝ վաստակաշատ պատմաբան-բանասէր Ասատուր Մնացականեանից. ի պատասխան 1977ի գարնանն իրեն տրուած հետեւեալ հարցի՝

— Կարո՞ղ էք յիշել օրը կամ ամիսը անթուական հետեւեալ փաստաթղթի. «Արձանագրութիւն Հմր 10. Յանձնաժողովը, հետեւեալ կազմով՝ Գ[էորգ] Աբով, Վ[արդգէս] Համազասպեան եւ Ա[սատուր] Մնացականեան, բացեց Մատենադարանի Զեռագրատան նախկին վարիչ Յ. Մանուէլեանի ձերբակալման ժամանակ կնքուած պահարանները եւ ստուգելով բոլոր գործերը (գրքեր, ցուցակներ

¹⁵ Օ. Եգանեան, նշ. աշխ., էջ 118-138:

¹⁶ Նոյն տեղում, էջ 214: Ըստ մատենադարանեան բանաւոր աւանդութեան՝ Գէորգ Աբովի (27 նոյեմբեր, 1897 թ., Թիֆիս – 11 մարտ, 1965 թ., Երևան) պաշտօնանկութեան համառօս պատմութիւնը հետեւեալն է. 1952 թ. յունիսի 21ին Անթիլիասում վախճանուել է Մեծի Տանն Կիլիկիոյ Գարեգին Ա. Յովսէփեան կաթողիկոսը, Մատենադարանի անունից ցաւակցական հեռագիր ուղարկելու հրամանգին ի պատասխան Աբովը պահանջել է գրաւոր կարգադրութիւն, որը կաթողիկոսի մահուանից ուղիղ մէկ ամիս անց ստացուել է իրեն պաշտօնից ազատելու հրամանի ծեսով:

եւ այլն), զետեղեց այն պահարաններում, համարակալելով հետեւեալ կերպ¹⁷: Թուականը շիշեց, բայց պատմեց մի պատմութիւն, որի ամփոփոյքը հետեւեալն է.

Մատենադարանը 1939 թ. տեղափոխուել էր Երեւան եւ զբաղեցնում էր Հանրային (Ներկայ՝ Ազգային) գրադարանի առաջին շէնքի մի մասը. 1940 թ. Երեւի նոյեմբերի 7ի (Հոկտեմբերեան յեղափոխութեան տարելիցի) նախօրեակին շէնքին «տօնական զարդարանք» էին հագցնում. Տէրեան փողոցի 72 հասցէի մուտքի ուղիղ վերեւը, արտաքին պատի վրայ կլոր փոսորակ կայ, սրա մէջ պէտք էր տեղադրել կիսադէմերով իրար վրայ պատկերուած՝ Լենինի եւ Ստալինի նկարը: Մանուէլեանը բարձրացել էր դռան գլխից վեր հասնող ելարանի վրայ, Մնացականեանն ամուր պահել էր նոյն ելարանը, Աբովյ կանգնած «զեկավարում էր» աշխատանքը: Մանուէլեանը մուրճ ու գամով ամրացնում էր նկարը, յանկարծ մուրճը գամից «փախաւ»՝ սահեց, ուժով կպավ եւ ցաւեցրեց Մանուէլեանի ծունկը, եւ նա ակամայ արտաքերեց պոլսեցիական իր սովորական դարձուածը՝ «Խէրն անիծեմ»: Նոյն պահին Աբովյ Մնացականեանին ասաց. «Ասո՛, լսեցի՞ր», կուզակաթափ արուած եւ աքսորուած ոսկեվազցի Նմաւոնի որդին կարո՞ղ էր ժխտել, ուստի եւ կմկմացել է «Այո»: Այդուհետեւ սկսուել է... հարցաքննութիւններ, վկայութեամբ «յանցանքի» հաստատում, ապա մնացածն ըստ կարգի: Ի վերջոյ «դատավարութեան» ժամանակ «բարեմիտ քննիչի» թելադրանքով «ծանր յանցանքի» դիմաց իբր «ամեղմ պատիժ» ստանալու ակնկալիքով միամիտ Մանուէլանն ասել է. «Ես «Խէրն անիծեմ» եմ ասել ոչ թէ ընկեր Ստալինին, այլ՝ ընկեր Լենինին»: Եւ հետեւել է մահավճիռը: Թէ՛ այս դէպքի եւ թէ՛ դատավարութեան ճշգրիտ օրերը մեզ յայտնի չեն, բայց դրանք վստահաբար պէտք է եղած լինեն 1940ի վերջերին կամ 1941ի սկզբներին, այլեւ՝ յոյս ունենք, որ մեր այս տողերն առիթ դարձնելով, մի օր կուառմնասիրուի հարցաքննութեան եւ դատավարութեան այս ոճրական «Գործ»ը եւ կհրապարակուեն նրա ցաւալի մանրամասները:

Այժմ ներկայացնում ենք ներկայ շարադրանքի ազդակ դարձած փաստաթղթերը, սկսելով 1938 թ. մարտի 28ի ոռուսերէն «ԱԿՄ»ով, որին յաջորդում են Ս. Գուրեանի եւ Յարութիւն Քիւրտեանի յուշագրութիւնները. վերջիններիս մէջ արել ենք կէտադրական աննշան լրացումներ (ստորակէտեր կամ բութեր, «Տէր Յակոբեան» բառերի միջեւ գծիկի յաւելում եւ այլն). բնագրերին կցուած տողատակի բոլոր ծանօթագրութիւնները մերն են:

¹⁷ Մաշտոցեան Մատենադարանի Անտիպ ձեռագրացուցակ Հմր 28, թէրք 38-46, ձեռագիր (28,3×20,6 սմ):

Ա.

ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎԱՆԳՈՒԹԵԱՆ ԱԻԱԳ ԼԵՅՏԵՆԱՆՏ Ն. ԻԼՅԻՆԻ ԵՒ
ՄԱՏԵՆԱԴՐԱՆԻ ՎԱՐԻՉԻ ԺԱՄԱՆԱԿԱՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՅՈՎՀԱՆՆԵՍ
ՄԱՆՈՒԵԼԵԱՆԻ ՄԻՋԵՒ 1938 Թ. ՄԱՐՏԻ 28-ԻՆ ԿԱԶՄՈՒԱԾ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ¹⁸

«Ակտ

1938 года, марта 28^{го} дня гор. Вагаршапат

Мы, ниже подписавшиеся Зам[еститель] нач[альника] Упрдела УГБ НКВД Арм. ССР ст[арший] лейтенант гос[ударственной] безоп[асности] Ильин Н. Г., временно исполняющий обязанностей заведующего библиотеки рукописей Манвелян О. М., составили настоящий акт о ниже следующем:

Обнаруженные при обыске четыре сундука ценностей (см. прилагаемую опись)¹⁹, принадлежащие Эчмиадзинскому монастырю, якобы в 1932 году находились как экспонаты древности в музее. В 1932 году музей был переведен в гор. Ереван, а ценности бывшим] зав[едующим] музеем и библиотекой рукописей Акопяном Сенекеримом были оставлены в библиотеке, хотя никакого отношения к рукописям эти ценности не имели.

Ценности были в сундуках спрятаны в одной из комнат библиотеки и опечатаны монастырской печатью (Эчмиадзинского монастыря) и запломбированы пломбиром библиотеки.

Со слов вр[еменного] и[сполняющего] о[бъязностей,] зав[едующего] библиотекой Манвеляна, Акопян скрывал, какие вещи находятся в сундуках, говорил, что нам это дано на хранение и что описи ценностей находятся якобы в СНК²⁰ Арм. ССР.

Причем один сундук был распечатан б[ывшим] зав[едующим] библиотекой Каро Казаряном.

Опись ценностей, находящихся в библиотеке, в последней не оказа-

¹⁸ Մաշտոցեան Մատենադարանի Անտիպ ճեռագրացուցակ Հմր 29Բ., թէրը 63ար (ռուսերէն, մատիտով գրուած ճեռագրի՝ պատճենաթղթով պատրաստուած կրկնօրինակ. 35,5×22 սմ):

¹⁹ Արձանագրութեան ներկայ պատճենին կցուած ցուցակ չկայ:

²⁰ Совет народных комиссаров (Совнарком)՝ ժողովրդական կոմիսարների խորհուրդ (ժողովրդինորի):

лось, за исключением описи ценностей всего Эчмиадзинского монастыря, составленной в 1873 году. Каким образом оно попало в библиотеку – никто объяснить не мог.

Акопян как враг народа арестован.

По мнению сотрудников библиотеки рукописей Акопян хранил эти ценности в интересах монастыря.

Ценности согласно описи изымаются для доставки в НКВД. Изымается также книга-опись Имущества Монастыря, составленная в 1873 году²¹, как необходимая на случай проверки ценностей в Эчм[иадзинском] монастыре.

О всем выше изложенном постановил записать в настоящий акт.

Зам. нач. Упрд.УГБ НКВД Арм ССР ст. лейтенант гос. без. [Ильин] (ստորագրութիւն).

Br. и. о. зав. библиотекой рукописей Հ. Մանվելյան.

Присутствовали:

Опер Управл. УГБ НКВД мл. лейтенант Гос. безоп. О. (ստորագրութիւն)`

Зав. Архив. отд. (ստորագրութիւն)` А. Абрамян (= Յարուբիւն Արքահամեան).

Пред. месткома (ստորագրութիւն).

[Զախ լուսանցում, վարից վեր] «Копию получил Հ. Մանվելյան»:

Բ.

Ս. ԳՈՒՐԵԱՆ

ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ*

Իր խմորն ու բնութագրի հիմնական գծերը հիմնաւորուել ու ձեւակերպութիւն էին ստացել էջմիածնի Գէորգեան ձեմարանի նույրական յարկին տակ:

²¹ 1990ականներին փորձել ենք, բայց չենք կարողացել գտնել ենթադրաբար պետական անվտանգութեան մարմինների արխիվներում պահուած ըստ ամենայնի շատ արժեքաւոր այս ցուցակի հետեւը:

* «Հայրենիք» ամսագլուր, Բուստոն, սեպտեմբեր 1953, Հմ^ր Թ., էջ 110-112. «Մեր անփոխարինելի կորուստները» վերնախորագրի ներքոյ:

Իր ինն տարիների ուսման ընթացքին նրա մտքի, հոգու հորիզոնը պարագծուել էր գրեթենվ յարուցուած յոյզերի, մտորումների աշխարհով եւ նեմարանական գիշերօրիկ կեանքի պայմաններով։ Աշխարհը տեսել, ֆննել ու հասկացել էր ձեմարանի պարիսպների ու կարդացած գրեթերի մէջ։ Այդ պատճառով էլ իր բովանդակ էսութեամբ աւելի նման էր մենակեացի, քան սովորական, առօրեայ մարդու։ Իր արտայայտութիւնների, յարաբերութիւնների ընթացքին շափազանց զգոյշ էր ու վարանու։ Ընկերական շրջանում չշերի, շատ չշերի հետ մտերմութիւն ուներ, բայց այդ մտերմութիւնն էլ խորը, հիմնաւոր ու տեսական չէր։ Աւելի ապրում էր գրեթենվ, քան իրական աշխարհով, որ միանգամայն անհաղորդ էր իրեն։ Դէպի գիրն ու գրականութիւնը ցուցադրած սէրն ու խորը հետաքրքրութիւնները հիմնաւոր էին ու տեսական։ Իր գիտակցութեան առաջին խսկ վայրկեանից բուտն հետաքրքրութիւն էր ցոյց տալիս ժողովրդական բանահիառութեան եւ բանասիրական ստեղծագործութիւնների հանդէպ։

Գէորգեան ձեմարանի համարեա բոլոր երախտաւոր տեսուչներն եւ ուսուցիչները արտակարգ ուղաղրութիւն էին դարձնում, որ մեր ժողովրդական հին ու նոր ստեղծագործութեան վերաբերող ամէն պատասիկ, հատուած ու նմոյշ հասանուի, ուսումնասիրուի եւ հրատարակուի (ժողովրդական երգեր, հիմքարձներ, կենդանական վէպեր, առածներ, հայ ժողովրդական մեծ վէպի դրուագներ)։ Մանաւանդ Կար[ապետ] Կոստանեանի²² տեսչութեան օրօֆ, որի սաներից էր նաև Սենեքերիմ Տէր-Յակոբեանը, այս հետաքրքրութիւնը աւելի խորն ու ծասլուն հունի մէջ էր մտել։

Այս մընոլորտում Տէր-Յակոբեանի գրական-բանասիրական հակումները աւելի բեղմնաւորուեցին, ձեւակերպուեցին ու զարգացման հնարաւորութիւններ ընծայեցին նրան՝ իր ուսուցիչների ղեկավարութեան, ցուցմունքների ու խրախուսանների շնորհի։

Երբ նա ձեմարանն աւարտեց (1902 թ.), իր գրական-գիտական նկարագիրը արդէն կազմուած էր, իր ապագայ անելիքների ոսլին, իր հետաքրքրութիւնների ու լուրջ զբաղումների դաշտը որոշուած էր։ Երուանդ Լալայեանը, այս անխոնց բանահաւամբը, իր գործով դարձել էր Ս. Տէր-Յակոբեանի պաշտամունքի առարկան։ Իր նեմարանական կրթութիւնը, բանասիրական աշխատանքների ու բանահաւամբան մասին ձեռք բերած լուրջ տուեալները

²² Կարապետ Կոստանեան. վաստակաշատ բանասէր, մանկավարժ. 1853 թ., Ալեքսանդրապոլ – 1 յունուարի 1920 թ., Մոսկով:

խթան հանդիսացան, որ նա իր նախասիրած նիւթերը աւելի զգուշութեամբ բննութեան առներ եւ իր ապագայ անելիքների՝ իրեն հետաքրքրող գիտական մարզի լուրջ տուեալների վրայ հիմներ:

Ճեմարանն աւարտելուց յետոյ, ուսուցչական պաշտօնով անցաւ Թաւրիզ: Սակայն, այնտեղ երկար շմնաց, նորից վերադարձաւ ճեմարան՝ մատենադարանապետի եւ ուսուցչի պաշտօններով: Այս անգամ արդէն ճեմարանի յարկի տակ եւ ազատ ժամանակ, եւ հարուստ գրադարան ունէր իր տրամադրութեան տակ՝ իր խորապէս սիրած նիւթերի մէջ աւելի խորանալու եւ մասնագիտանալու համար, մանաւանդ որ նրան առաջուայ նման օգտակար լինելու եւ աջակցելու անվերապահ պատրաստակամութիւն էին ցոյց տալիս իր նախին երախտաւոր ուսուցիչները:

Երկու տարի յետոյ, ճեմարանի մանկավարժական ժողովի որոշումով եւ ճեմարանի անունով կուտակուած գումարով նա մեկնեց Գերմանիա՝ աւելի կատարելագործուելու եւ հմտանալու համար բանասիրութեան, պատմութեան եւ ժողովրդական ստեղծագործութեան նիւթերը ուսումնասիրելու եւ մերժուական տուեալներին ծանօթանալու մէջ:

Ազգագրութիւնը նա դարձրեց իր ամենամեծ ուշադրութեան առարկան, մօտից ծանօթացաւ բանասիրական եւ պատմական գիտութիւնների ուսումնասիրութեան գիտական եղանակների հետ եւ, վեց տարի յետոյ, երբ բարձրագոյն ուսումն աւարտեց եւ ուսուցչական պաշտօնով ճեմարան հրահրուեց, արդէն ազգագրութեան լուրջ մասնագէտ էր եւ զարմանալի լայն ու խոր ծանօթութիւններ ունէր այդ գիտութեան հետ կապուած բոլոր տուեալների մասին: Ինքը շտեմարան էր իր նախասիրած նիւթի հետ առընչութիւն ունեցող բոլոր տեղեկութիւնների, նաեւ՝ ուսումնասիրութեանց: Այդ մասնագիտութեան հետ կապուած՝ եւրոպական գիտնականների աշխատանքները գիտէր, բացապէս ծանօթ էր նաեւ հայ ազգագրութեան համեստ նուաճումներին, մանաւանդ մեր ժողովրդական վէպի ստեղծագործութեան բոլոր նմոյշներին:

Ճեմարանի բարձր դասարաններում աւանդում էր հայոց լեզու եւ մատենագրութեան պատմութիւն: Այդ զոյզ առարկաների հետ կապուած ուսումնասիրական, բննական բոլոր նուաճումները սերտել էր: Գիտէր նաեւ այդ նիւթերի շուրջ այնպիսի մանրամասնութիւններ՝ թիւեր, դէպքեր, դրուագներ, պատմութիւններ եւ այլն, որ նրա հետ շփում ունեցողը ուղղակի ապշում էր նրա ունեցած անբաւ պաշարի վրայ:

Դժբախտութիւնը, սակայն, այն էր, որ այս անշափ հարուստ պաշարով

ու տեղեկութիւններով, ծանօթութիւններով ու պատրաստութեամբ օժոռուած մարդը երբեք փորձ շարեց որեւէ գործ հրապարակի վրայ դնելու: Իր աշխառու աշխատութիւնը, որ ցարդ մնում է՝ առաջին համաշխարհային պատերազմի հետեւանմբով էջմիածին ապափնած մեր արեւմտահայ գաղթականութեան հին ու նոր տարազների հասանումն ու դասաւրումը եղաւ, իրեն յատուկ սիրով, ինամբով ու հոգատարութեամբ:

Արտասահմաննեան կեանքն ու շփոմները ոչինչ չին փոխել Սենեքերիմ Տէր-Յակոբեանի նեմարանական նախկին նկարագրի, վարք ու բարքի մէջ: Միեւնոյն զգոյշ, բաղամակարի, ինքն իր մէջ ամփոփուած համեստ մարդն էր: Ընթերցանութիւնը կարծէք զալիս էր փոխարինելու կեանիք բազմազան այլ մարզերից եկող տպաւորութիւններն ու ակնկալութիւնները: Գիրքն ու գրերի աշխարհն էր, ինչպէս առաջ, նրան ներքնապէս կերակրողն ու յենարան հանդիսացողը: Գրերից յետոյ նրա միակ հոգեպարար աշխարհը բնութիւնն էր եւ պատմական անցեալի ու փառքի կոթողները, աւերակները, որոնց հետ կապուած էր իր նուրբ ու ազնուական հոգու բոլոր թելերով: Խորապէս սիրում էր շրջիլ, թափառիլ, մանաւանդ այցի գնալ պատմական աւերակներին ու կոթողներին: Գիտէր զարմանալի մանրամասնութեամբ այդ վայրերի հետ կապուած իրադարձութիւնները, անձերը, նրանց հերոսական գործերը ու ժամանակագրական բոլոր բուերը:

Ճեմարանը փակուելուց յետոյ, նա մտաւ վանիք ձեռագրատուն իբրեւ գիտական աշխատող: Այնտեղ մնաց երկար ժամանակ ու դարձեալ որեւէ ուսումնասիրութիւն հրապարակի վրայ շղրեց, հակառակ այս մարզում եւ իր ունեցած աշխառու ծանօթութիւններին:

Մեր մենակեացները իրենց միտքն ու հոգին եզերել էին վանիքերի պարհապնդերով ու կամարներով: Ս. Տէր-Յակոբեանը, սակայն, մենակեաց էր լայն, անպարազիծ աշխարհում, առանց վանիք ու կամարների, ինքն իր խոր հոգու եւ մտքի դարբասներով շրջանակուած:

Ո՞վ գիտէ, գուցէ մարդկային կեանիք անմեկնելի, բարդ ողբերգութիւններից մէկն էլ այն է, թէ ինչո՞ւ բնութիւնը օժոռում է մարդուն ստեղծագործելու, մնայուն գործեր երկնելու բոլոր տուեալներով եւ, սակայն, այդ երկունքն ու ստեղծագործութիւնը թագնուած են մնում ցարդ մտքի եւ հոգու խորը, բազմադիմի հնադարաններում: Ինչո՞ւ...

Թող հողը թեթեւ լինի վրադ, մաքուր մա՛րդ, անբասիր ուսուցի՛ եւ գիտնակա՞ն:

Գ.

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔԻՒՐՏԵԱՆ

ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ*

Հետաժրերովեամբ ու նոյն ատեն ցատով կարդացի «Հայրենիք» ամսագրի մէջ Ս. Գուրեանի «ՄԵՐ անփոխարինելի կորուստները ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԷՐ-ՅԱԿՈԲԵԱՆ» վերյիշումները: Առաջին անգամ ըլլալով՝ իմացայ նաև Սեներիմ Տէր-Յակոբեանի մեռած ըլլալու մասին:

1931ին Խորհրդային Հայաստան առաջին այցելովեանս հանդիպեցայ Սեներիմ Տէր-Յակոբեանին Էջմիածնայ մատենադարանապետի իր պաշտօնին պատճառաւ:

Երեան հասնելուս պատահաբար կը հանդիպէի Գարեգին Մրբազան Յովսէկիեանին՝ Կուլտուրայի շնչին մէջ զետեղուած պետական թանգարանին այն ատեն փոխ-թանգարանապետ Ստեփան Լիսիցեանի գրասենեալը: Մրբազանը իր հնամաշ ու գունաքափ վեղարով, զգոյշ եւ մեղմ խօսակցութեամբ, իր համբաւին արժանի տպատրութիւն մը շէր ըներ առաջին առթիւ: Սակայն մեր խօսակցութիւնը հետզիետէ իմ մէջ զարգացուց յարգանք մը ու պատկառանք մը մեր մշակոյթի պատմովեան այս մեծ գիտնականին հանդէպ, որ տարիներու ընթացքին աւելի խորացաւ ու աճեցաւ: Ան ծանօթ էր ինձի իր համբաւով, մինչ ես՝ բնական է ոչ: Նոյնիսկ երիտասարդ տարիին ու հեռաւոր տեղէ «միայն հին հայ ձեռագիրներ ուսումնասիրելու» նպատակ անհամապատասխան էին իրարու, եւ անտարակուաելի կերպով կասկած ներշնչեցին Մրբազանին մտֆին մէջ, թէ մի գուցէ այն ատեն վիստացող արտասահմանեան լրտես մը ըլլայի ի հաշիւ բոլշեվիկներուն:

Երբ Մրբազանին ըսի, որ կը ցանկայի Էջմիածին գալու եւ քանի մը օրով ձեռագրատունը զբաղելու, պարզ «եկուր» մը եղաւ իր պատասխանը, ուր տեսակ մը շեշտ կը դնէր իր կասկածամտովթիւնը: Այդ օրը գրեթէ միատեղ անցուցինք թանգարանին մէջ, եւ մեր մշակովային նիստերուն ու անձերուն մասին մեր խօսակցութիւնը գրեթէ փարատեց Մրբազանին մտֆին մէջ իմ հասնական բոլշեվիկ լրտես մը ըլլալու կասկածը: Երբ ան կը պատրաստուէր Էջմիածին դառնալու, եւ առիթ մը եղաւ մեզի մինակ մնալու, ըստ:

«Գիտէ՞, մենին եկեղեցականներս ցանկալի տարր մը շենի հոս, եւ դուն կարող ես նեղուիլ»:

* «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, դեկտեմբեր 1953, Հմր ԺԲ., էջ 94-99:

«Ոշինչ,— եղաւ պատասխանս,— մի՛ մոռնա՞վ, որ ես օտարական եմ. եթէ ձեզի հետ ըլլալոս համար պիտի պատժուիմ, վատքարագոյնը, զոր կրնան ինծի ընել, զիս երկրէն արտախսելը պիտի ըլլայ: Ձեզմէ կրկին եւ կրկին կը խնդրեմ, որ թոյլ տաֆ էջմիածին ձեզի երթեմն այցելելու»:

«Հրամեցէ՞՝ ըսաւ լրջութեամբ,— դուս կարող ի՞մ յարկաբաժինս բաժանել ինձ հետ»:

Յաջորդ օրը ճամբորդատար, հնամաշ ինքնաշարժը առնելով՝ վերշապէս հասայ էջմիածին եւ ուղղակի գացի Սրբազնին յարկաբաժինը, որ երկրորդ յարկի վրայ երկու սենեակ ունէր իրարու կից՝ բաց դուռով մը միացած, խոհանոց, մառանի պէս բան մը, եւ բակին վրայ նայող պատզամ մը: Սենեակը, որ իմ տրամադրութեանս տակ դրուեցաւ, սեղան մը եւ երկու աթոռ ունէր միայն, որուն վրայ կը նաշէիմ այն համեստ նաշերը, որոնք Սրբազնին ծառայող Վանի Ալիւր գիտացի Յարութիւնը կը պատրաստէր մեզի համար:

Անկողինս գետինը կը սփողինմ գիշերը, խսկ ցերեկը կը վերցնէին:

Սենեակին մէկ կողմը դիզուած էր այն գրեթէ ամբողջ 500 օրինակ «Խաղակեանք» երկասիրութեան առաջին հատորները, որոնք հրատարակուած էին Պետհրատէն²³: Այս հատորներէն հազիւ մէկ երկու հատոր Սրբազնը կրցաւ փրկել կաթողիկոս ըլլալէ վերջ էջմիածին կատարած իր այցելութեան: Մնացեալները փեացուցեր էին կամ անհետացեր:

Յունիսի երկրորդ կէսին մէջ էր, որ էջմիածին հասայ: Յաջորդ առաւոտ կանովս մատենադարան դիմեցի՝ որքան կարելի է շուտ ուսումնասիրութիւններս աւարտելու եւ անտանելի շոգէն փախչելու համար:

Ամրակառոյց ներկայանալի շէնք մըն էր մատենադարանը: Աշխատանի սենեակին մէջ երկու օրինրդներ եւ պարոն մը կային միայն, որոնք իբր ձեռագրատան պաշտօնեայ զբաղած էին: Ինծի ցոյց տուին սեղան մը, որուն ետեւ նստած էր տարիքաւոր մարդ մը, որ գրելով էր զբաղած եւ որմէ աննկատ մնացի ժամանակ մը: Վերշապէս, ան հանեցաւ ինծի նայելու: Մատենադարանապէս Սենեկիմ Տէր-Յակոբեանն էր, որմէ միակ ուսումնասիրութիւն մը կարդացած էի՝ Երզնկայի մէջ գտնուած շորս յունարէն տապանաֆարերու նուիրուած եւ տպուած էջմիածնայ «Բանբեր»ին մէջ²⁴:

²³ Գարեգին արթեպիսկոպոս Յովսէփեան, հաղբակեանք կամ Պոչեանք հայոց պատմութեան մէջ. Պատմահնագիտական ուսումնասիրութիւն, Մասն առաջին, 120 ցինկատիպ պատկերով, Պետհրատի առաջին տպարան Վաղարշապոտում, 1928, ԺԴ. եւ 292 պին, էջ 293-304:

²⁴ Ս. Տէր-Յակովեան, «Երիզայի յունարէն արծանագրութիւններից», Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի, գիրք Ս. եւ Բ., Վաղարշապատ, 1921-1922, էջ 226-229: Այս նոյն

Անմիջապէս բացատրեցի իրեն, որ եկած էի կարգ մը ձեռագիրներ քննելու, եւ անկէ զատ կարիք ունի ձեռագրատան բոլոր ձեռագրաց ցանկին՝ որոշ պրատումներու համար: Աւելցուցի, որ Գարեգին Սրբազնին հետ խցակից էի: Կը յուայի որ կերպով մը պիտի կակուղնայ իր ժիշ մը շատ անկարեկիր պաշտօնական երեւյթը, զոր ան յամառօրէն ցոյց կու տար:

Զոր եւ հակիրճ կերպով իր հաանոփինը տուաւ նոյն ատեն այնպիսի բարձր ձայնով մը, որ հեշտութեամբ կրնար իմացուիլ սրահին միջ գտնուող երկու օրիորդներէն ու պարոնէն: Հակառակ որ ինծի տարօրինակ երեւցաւ այս, եւ ժիշ մըն ալ սրտմտած էի կոպիտ երեւցող ընդունելութենէն, այսուհանդերձ հլու եւ ինքնամփոփ գործիս նայեցայ:

Երեկոյեան, ինչպէս որ այեւս սովորութիւն պիտի ըլլար, Սրբազնին հետ երկար խօսակցութեանց ընթացքին պատմեցի ինծի եղած անսովոր ընդունելութեան մասին:

«Այդ ոչինչ,— ըսաւ Սրբազնը,— նա բոլորի հետ այդպէս է վարւում: Ես որ նրան այնքան ժամանակ եմ ճանաշում, ինձ է նման կերպով է ընդունում: Օրիորդները եւ պարոնը, որ այնտեղ են, հսկում են ամէն բանի, եւ Սենելերիմի վրայ էլ»:

Անկէ վերջ գործ միշտ զգոյշ, բաց եւ ամէնուն տեսանելի ու լսելի կ'ըլլար: Երբեք անոր չհանդիպեցայ մատենադարանին դուրս: Ոչ մէկ ատեն Ներսէսի լիին շուրջ Սրբազնին հետ երեկոյեան մեր պտոյտներու ատեն հանդիպեցանք Սենելերիմին: Ինք ալ, վախճառով որ կրնամ վտանգել մէկը, բացածակապէս հեռու կը մնայի բոլորէն: Բացառութիւն կը կազմէր պատկառելի մայրապետը, որ մատենադարանին ու տաճարին առջեւ բացուող բակին վրայ խուց մը ունէր: Իրեն ծառայող «Քոյրը» կը դրկէր զիս հրափրելու փոքր հիւասիրութեան մը եւ ժիշ մը խօսակցութեան համար: Նոյնիսկ բակին միջ անցուդարձիս միջոցին չի խօսակցեր վարդապետներուն հետ, որոնց մէջ, Սրբազնին ըսելով, ոչխարի մորթով գայլեր կային:

Օր մը, սակայն, Սրբազնը ինքն իսկ ծայրայեղ գտաւ իմ անհաղորդ ընթացքս եւ գրեթէ յանդիմանեց զիս, որ չի այցելած Գերապ. Խորէն Սրբազնին, որ այն ատեն տեղապահ էր միայն: Խոստացայ այցելել եւ նոյն օրը Սրբազնին կարգադրութեամբ ներկայացայ այդ հերոս, եւ մեր սուրբերուն

Խատորի մէջ «Հայ գիտութեան կորուստներից» ընդհանուր վերնախորագրի ներքոյ ունի նաև «Նորայր Բիւզանդացի» (Եջ 308-310) եւ «Լեռն կիսիցեան» (Եջ 317-319) կենագրական դիմապակերները. ըստ որում՝ երկուսի վերաբերմամբ է շատ դիպով եւ ճշգրիտ դիտարկում գնահատումներ է արել:

շարժին արժանի նահատակ եկեղեցականին: Զինքը շրջապատուած գտայ վարդապետներու փոքր խոսքով մը: Խուսափողական ու երկդիմի պատասխաններս վարդապետներուն հարցումին տարափին ի պատասխան, բնականաբար, զոհացուցիչ չին կրնար ըլլալ: Եւ երբ վարդապետներէն ոմանք նոյնիսկ գանգատի սկսան, ինքն էր որ հասկցող ժպիտով մը զիս անել դրութենէս ազատեց՝ կերպով մը արդարացնելով զիս:

Այդ միջոցին էր, որ փրոֆ. Լևի Բրովէնսալը Գերմանիային²⁵ եկած էր ուսումնասիրելու Փիլոն Եբրայեցիի էջմիածնայ համբաւաւոր ձեռագիրը, կարծեմ Տասմեռորդ դարէն²⁶: Անոր թոյլ տրուած էր իր լուանկարի գործիքը գործածելու, եւ ան էջ առ էջ կը լուանկարէր ձեռագիրը՝ իմ նախանձս շարժելով: Սենեքերիմն ու իր հսկիչները այլեւս բոլորովին անով զբաղած էին: Պահ մը նոյնիսկ յուացի, որ իմ լուանկարել չկրցած քանի մը ձեռագրական էեւրը փրոֆէսորին միջոցաւ քաշել կարելի պիտի ըլլար: Սակայն, ատկէ ալ՝ օտարականներուն մեկնումի պահում՝ անոնց ենթակուած քննութեանց ատեն կրնային անպատեհութիւններ ծնիլ, քանի որ փրոֆէսորը, կ'երեւայ թէ, միայն Փիլոնի ձեռագիրը լուանկարելու եւ բննելու եկած էր:

Խեղճ փրոֆէսորին տուած էին սենեակ մը, որուն երկրորդ յարկին վրայ կը գտնուիին արտաքննցներ, որով անոր բնակավայրը անտանելի եւ անյարմար էր: Գարեգին Սրբազն անմիջապէս նոր սենեակ մը հրամցուց անոր, նախկինէն շատ աւելի նախընտրելի, որ իրապէս փրոֆէսորին երախտագիտութիւնը շահեցուց, ինչպէս որ ան մեր խօսակցութեանց ընթացքին յանախ կը յայտնէր:

²⁵ Եթէ նկատի ունի համացանցով մեր գտած այս մարդուն՝ Évariste Lévi-Provençal (4 Ա. 1894, Ալժիր – 27 Գ. 1956, Փարիզ). Փրանսիացի միջնադարագէտ, արևելագէտ արաբագէտ եւ իսլամի պատմաբան (https://en.wikipedia.org/wiki/%C3%89variste_L%C3%A9vi-Proven%C3%A7al - 3 մարտի 2020 թ.), ապա նա պէտք է էջմիածնի եկած լինէր ո՛չ թէ Գերմանիայից, այլ՝ Ֆրանսիայից. աւելին՝ հազիր թէ նա Փիլոն Եբրայեցիի ժառանգութեամբ զբաղուիր: Գուցէ շփորել է փիլոնագէտ Հանս Լիփի հետ՝ https://en.wikipedia.org/wiki/Yohanan_Levi:

²⁶ Դժուարանում ենք ենթադրել, թէ Փիլոն Եբրայեցու (Ալեքսանդրացու) ի՞նչ, յատկապէն՝ տասնեռորդ դարի ձեռագիր նկատի ունի, որովհետև նրա երկերի մեր հնագոյն ձեռագրերը վերաբերում են Ժ. դարին (ՄՄ 5239, 1296 թ.). տե՛ս Գևորգ Գրիգորեան, «Փիլոն Ալեքսանդրացու աշխատաւորիւնների հայ մեկնութիւնները», ԲՄ, հատ. Ե., Երեւան, 1960, էջ 96 (ամբողջ յօդուածը՝ էջ 95-116): Բոլոր դէպէերում՝ Քրիտեանի այս հապորդման մէջ ինչոր շփոր կայ: Մի ցանկ է կայ այս գրքում՝ A. Terian, Philonis Alexandrini De Animalibus: The Armenian Text with an Introduction, Translation and Commentary (Studies in Hellenistic Judaism 1), Chico CA, 1981, pp. 17-20:

Աշխատանքներս հետզիետէ կ'աւարտէի, երբ օր մըն ալ սաստիկ հիսանդացայ՝ անկարող ըլլալով այլեւս ոտքի վրայ իսկ կենալու: Մրբազանը շատ մտահոգուեցաւ, սակայն թոյլ շտուաւ, որ բժիշկի կամ մանաւանդ հիսանդանց դիմեմ, ակնարկելով որ մեռնելու ապահովագոյն միջոցը պիտի ըլլար այդ: Ինքը իր ժինինի շատ համեստ պահեստէն ժինինով եւ մածունով զիս կրցաւ ոտքի հանելու շափ լաւցնել, ու ես այլեւս որոշեցի օր առաջ մեկնիլ:

Առաւու մը, երբ այլեւս լաւ-գէշ իմ պրատումներս վերջացուցի, գացի շնորհակալութիւն յայտնելու Սենեֆերիմին: Միշտ բարձրաձայն եղաւ իր շատ կտրուկ եւ գրեթէ կոպիտ խօսակցութիւնը, եւ յետոյ, ի զարմանք ինձի, միշտ բարձրաձայն ըսաւ.

«Այն տպագիր հատորները, զոր կը ցանկայիք, կարելի է ձեզ տալ մեր պահեստէն: Սակայն պէտք է որ կուստողկոմատէն վաւերացուին արտածելու համար: Ուստի անպայման պէտք է անոնց տանիք, իսկ դուք մեզի արտասահմանէն մեր ուզած հատորները կը դրկէք»:

Ես գիրքի խօսք չի ըրած իրեն. միայն երբեմն, երբ ձեռագիր մը կ'ուզէի, ան կ'ըսէր, որ այդ ձեռագրի մասին կարելի է այս կամ այն տպագրին մէջ հանդիպիլ: Իսկ ինքս գրեթէ միշտ կ'ըսէի, որ իր այդ յիշած հին, հազուագիտ ուստահայ հատորները չունիի: Այսպիսով, շնորհիւ Սենեֆերիմին, ձեռք բերի աւելի քան յիսուն՝ ինձի համար կենաւկան հատորներ:

Իր յանկարծական ըսածին առթիւ զարմանքս հազիւ կրցայ պարտկել:

«Եկուր, – ըսաւ ան, – զատենք ու ծրարենք այդ հատորները»:

Եւ զիս գրապահեստ տարաւ:

Յաջորդ առաւու շատ կանուխ պիտի մեկնիի ինքնաշարժ հանրականով Վաղարշապատէն երեւան: Երեկոյեան ճաշին ու ճաշէն վերջ երկար-երկար խօսեցանք Մրբազանն ու ինքս: Պնդեց, որ եռահատոր Զամշեանին Պատմութեան իր օրինակը, որ չունիի, հետու տանիմ: Շատ ծանր էր, մերժեցի շնորհակալութեամբ: Ինձի առաջարկեց ուրիշ հատորներ ալ, որոնցմէ, սակայն, միայն իր «Խաղբակեանք եւ Պոօշեանք»ի Ա. հատորը վերցուցի հետու, ինչպէս նաեւ իր՝ երիտասարդութեան գործածած Ուխտանէսի պատմութիւնը²⁷, իր հեղինակած քանի մը մանր ուսումնասիրութիւնները՝ այժմ անստգիտ, եւ իր՝ գրչագրական արուեստին մասին պատրաստած ընտիր աշխատութիւնը. եւ այլն:

Այդ երեկոյ ուշ ատեն բնացանք: Սակայն, ժամը կէս գիշերէն վերջ մէկին

²⁷ Ուխտանէս Եպիսկոպոս, Պատմութիւն Հայոց, Ա., Բ., Ի տպարանի Մրբոյ Կարողիկէ էջմիածնի, ի Վաղարշապատ, ՈՅԹ.- 1871, 116, 141 էշ:

արթնցայ եւ նկատեցի, որ Սրբազնին սենեակին մէջ լոյս կը վառէր: Բաց դռնին սենեակը մտայ եւ նկատեցի, որ շուարած միկու մը պէս իրերը կը հաւատէր: Երբ հարցուցի ուշ գիշերուան իր այս ընթացքին պատճառը, ըսաւ, որ ֆիշ առաջ իրեն երեւանէն հրամայուեր է անպայման յաջորդ օրն իսկ մեկնիլ էջմիածնէն իր պաշտօնատեղին՝ նոր Նախիջեւան:

«Ի՞նչպէս կարող եմ ամէն բան այսպէս կիս-կատար թողով, տակնուրայ ու մեկնիլ»:

Ըսի, որ ուղղակի Տէր-Գաբրիէլեանին²⁸ դիմէր, գուցէ ժամանակատր կարգադրութիւն մը ըլլար: Ըսաւ, որ հրամանը ուղղակի անկէ էր: Որոշ էր, որ էջմիածնին շունչ առնել տալ չէին ուզեր: Անվատահելի տեղապահին բով իրեն շափ անվատահելի եւ բաց օգնական մըն ալ, յանձին Գարեգին Սրբազնին, կ'երեւայ թէ իւանգարած էր բունը Զեբային:

* * *

Յաջորդ առաւօտ կանուխ մեկնեցայ խուցէն: Սրբազնը հոն իր սենեակը չէր: Գիրքերու ծրարը եւ ճամբորդական պայուսակս առնելով՝ ցած իջայ ու սկսայ մատենադարանին ետեփ պուրակին մէջէն յառաջանալ՝ Վաղարշապատի հրապարակը երթալու համար, ուր պիտի հաւաքուին ճամբորդները՝ ինքնաշարժ նստելու համար:

Յանկարծ շէնքին ետեւէն անակնկալ կերպով Սենեքերիմը դուրս ելաւ դիմաց: Մօտեցաւ ինձի եւ հետս բալել սկսաւ՝ վստահ ըլլալէ վերջ, որ մեզ լրտեսող մը չկար: Զենքէս առաւ ծանր ծրաբներէս մէկը եւ շատ կամաց սկսաւ խօսիլ:

«Նախ ներողամբ պէտք է լինիս,— ըսաւ,— որ կոպիտ եւ հեռաւոր կերպով վարուեցայ հետդ: Ուրիշ բան չէի կարող ընել: Մատենադարան գետեղուած այդ աշխատողները լրտեսներ են, որոնցմէ պէտք է անպայման զգոյշ ըլլալ: Այսօր առաջին եւ միակ առիթն է, որ կրցայ ունենալ թեզ հետ խօսելու: Խիստ կարեւոր խնդիր մը կայ, որուն կատարուիլը բոլորովին բեզմէ կախուած է: Անուղղակի իմացայ, որ թեզի առաջարկուեր են ձեռագիրներ, մասնաւրապէս ուզեր են զիտնալ, թէ կարելի՞ է հայերէն ձեռագիրներ վաճառել Ամերիկայի մէջ: Իմացայ, նաեւ, որ զգուշութեամբ չես բացակերած եւ նոյնիսկ կրցեր ես համոզել, որ պարապ աշխատանք պիտի ըլլայ ատիկա: Սակայն,

²⁸ Սահմակ Միրզայի Տէր-Գաբրիէլեան՝ 1928-1935 թթ. Հայաստանի ժողկոմիուրի նախագահ եւ Անդրֆեղերացիայի ժողկոմիուրի փոխնախագահ:

Ես գիտեմ ու վստահ եմ, որ անոնք դարձեալ պիտի փորձեն իրենց այս նպատակը իրազործել: Իրենց համար ոչ մէկ արժեք ունին ասոնք, բայց զանոնք դրամի վերածելէ եւ դրամը յանուն բոլշևիկութեան գործածելէ»:

Բնական է դեռ զարմացած էի: Երեւանի մէջ մէկ անձ մը գիտէր միայն ձեռագրաց վաճառման մասին: Ես միայն անոր եւ յետոյ ալ Գարեգին Մրբացան Յովսէփեանին վստահած էի այդ տեղեկութիւնը: Մրբազանը այն ատեն հաստատեց, թէ նման փորձ մը պատահած էր եւ որոշ ձեռագիր մ'իսկ առաջարկուած էր: Մրբազանը կրկին եւ կրկին ինծմէ հաւաստիք առաւ, որ որեւէ պայմանով ծուղակը շպէտ է իյնայի եւ ձեռագիր գնիի: Բնական է, որ անվերապահ խոստացայ: Այն ատեն էր, որ ստիպեց որ կարեւոր գորգի մը մասին շգրէի, եւ որ ակամայ ստիպուած դուրս թողուցի «Գորգը հայոց մօս»²⁹ հատորիս մէջէն: Այդ ատեններն էր, որ Մուկուայէն մեծարժէք ձեռագիրներ, աշխարհահոչակ նկարներ եւ արուեստի նիւթեր, արքունի մատենադարաններ առ հասարակ կը ծախուիին Բրիտանական Թանգարանին, Գալուստ Կիւլպէնկեանին, Անտրի Մելոնին, Համբըրին³⁰ եւ ուրիշ անհատներու:

Սակայն ինչ որ Մրբազանին եւ Երեւանի անհատին ըսած էի, գաղտնիք մըն էր, որ Սենեֆերիմէն իմանալս նոյնիսկ վրդովեց զիս: Բայց լուռ մնացի: Սենեֆերիմը շարունակեց.

«Ես թոլոր հոգիովս այս ձեռագիրներուն պահպանութեան նուիրուած եմ: Մահուրնէ զատ ոչինչ զիս պիտի կարենայ բամնել ասոնց պահպանութենէն: Եւ լաւ գիտցիր, որ եթէ ես շրլամ, սա քու ալ այնքան սիրած այս ձեռագիրները կը ցրուիմ, կը փնանան: Ես կեանս իսկ աշխ առած եմ եւ պիտի մնամ պաշտօնիս գլուխը: Արդ՝ քեզմէ մեծ բան մը կ'ակնկալեմ, որ կը յուասմ

²⁹ Յարութիւն Քիւրտեան, Գորգը հայոց մօս, Վենետիկ, Ս. Ղազար, 1947, 160 էջ:

³⁰ Andrew William Mellon (24 Գ. 1855 – 26 Ը. 1937). ամերիկեան բանկիր, գործարար, արդիւնաբերող, բարեւար, արուեստի հասանող և բաղադրանքութիւն ունեցող ամերիկաց արքունիքի անդամ: Արման Համերը (Armand Hammer) (May 21, 1898 – December 10, 1990) was an American business manager and owner, most closely associated with Occidental Petroleum, a company he ran from 1957 until his death, though he was known as well for his art collection, his philanthropy, and his close ties to the Soviet Union. Տե՛ս https://en.wikipedia.org/wiki/Andrew_Mellon (3 մարտի 2020 թ.). «Համբըր»ը գուցէ այս մարդն է Armand Hammer (May 21, 1898 – December 10, 1990) was an American business manager and owner, most closely associated with Occidental Petroleum, a company he ran from 1957 until his death, though he was known as well for his art collection, his philanthropy, and his close ties to the Soviet Union. Տե՛ս <a href="https://int.search.myway.com/search/GGmain.jhtml?p2=%5EBSB%5Echr999%5ET-TAB03%5E&ptb=8D0B759D-5894-452C-8E48-FA56ABE13A57&n=78673db0&ln=en&si=&tpr=hpsb&trs=wtt&brwsid=AD1739C7-B3DD-47D9-B5DC-2792A4A87814&searchfor=Armand+Hammer&st=tab+ (27 ապրիլի 2020 թ.):

գլուխ կը հանես: Երբ Թաւրիզ հասնիս, դիմէ Մելիք-Թանգեան Սրբազանին³¹ ու միայն անոր եւ ուսուցիշ-տնօրէն Պիռնեանին³² ըսէ, որ աշխատին ինձի համար պարսկական անցագիր մը հանել եւ օր առաջ իմ ձեռքս հասցնել, որուն շնորհի ես պիտի կարենամ անձաւ անմիջական վտանգէ փրկել եւ մինչեւ վերջ ձեռագրաց փրկութեան աշխատիլ»:

Հազիւ դրան մօսեցած էինք, երբ Սենեքերիմը ցերմօրէն ձեռքս սեղմեց, սրտառուշ բանի մը խօսեր լրաւ դողդողագին, յետոյ կրկին պնդեց, որ յանձնարարութիւնը շնորհամ, եւ հեռացաւ առանց տեսնուելէ ուրիշներէ:

Երեան հասայ: Լուսժողկոմատը վաւերացուց հաճոյակատարօրէն գրած մանրատան նօթերս, կնքեց գրելու ծրարներս: Ատոնց վրայ աւելցան նաեւ այն 50 կտոր խիստ հազուագիտ հատորները, որոնք Ստեփան Լիսիցեան եւ ուրիշներ տուած էին ինձի (օրինակ՝ Լալայեանի «Ազգագրական հանդիս»ներուն ամբողջական հաւամածոն):

Մեկնեցայ Թաւրիզ ձուլֆայի վրայով, ուր հասայ յապաղմամբ, սակայն առանց լուրջ պատահարի մը:

* * *

Առաջին անգամ էր, որ Թաւրիզ կ'երթայի: Մելիք-Թանգեան Սրբազանը, Պիռնեանը կամ որեւէ ուրիշ մէկը չի նանշնար հոն: Երբ Երուանդը զիս Սրբազանին տարաւ, որոշ էր, որ Սրբազանը կասկածամտօրէն խօսեցաւ հետո: Վերջն էր, որ Երուանդը ինձի ըսաւ, թէ Սրբազանը կասկած յայտներ էր իմ մասիս՝ թէ համայնավար լրտես էի անշուշտ. այլապէս այդ օրերուն ինշպէ՞ս կրցեր էի Խորհրդային սահմաններէն ներս մտնել եւ դուրս ելլել՝ առանց փորձանմի:

Ժամանակ առաւ, մինչեւ որ Սրբազանը տեղեկութիւն ստացաւ եւ գոհ եղաւ անձիս մասին: Այն ատեն էր, որ օր մը իրեն խօսեցայ, երբ մինակ էինք, Սենեքերիմի խնդրանքին մասին: Բան մը շրսի իրեն ձեռագիրներուն սպանացող վտանգի մասին: Միայն շեշտեցի, որ շատ կարեւոր է Սենեքերիմի ցանկութիւն կատարել:

Պիռնեանը Թաւրիզ չէր այն ատեն: Սրբազանը խոստացաւ բան մը ընել, իսկ ես բնական է, որ ոչ կրնայի պնդել եւ ոչ ալ աւելի բան մը ըսել: Սակայն,

³¹ Ներսէս արքեպո. Մելիք-Թանգեան՝ ծն. 16/28 Գ. 1866 թ., Սիմիքի Բոնակոր գիտ - մհ. 26 թ. 1948 թ. Թաւրիզ. 1912-1948 թթ. Եղել է Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը:

³² Այս մարդու մասին որեւէ տեղեկութիւն չգտանք. հասանաբար Եղել է տնօրինը Թաւրիզի յայտմի Արամեան դպրոցի (1851-1936 թթ.), որ թեմական վարժարանի դեր ուներ:

զիտեմ, որ Սրբազնը այնքան վստահեցաւ իմ մասիս, որ Թաւրիզի հրապարակն իր պանիր փաթաթելու քուղթ ծախուած բազմաթի՝ ԺՌ.-ԺԵ. դարեան Յայսմատուրբներէն (որոնք գնած էր եւ դպրոցի մը մէջ պահեստի դրած) հրամայեց որ ինձի տան ուզածու— բան մը, որ ընդունիլ մերժեցի՝ թէ Սրբազնը եւ թէ ինքինս ըսի ըսաւներէ փրկելու համար:

* * *

Արդեօֆ Սենեֆերիմը ստացա՞ւ իր ցանկացած պարսկական անցագիրը, չեմ զիտեր: Կրնայ ըլլալ, որ ստացաւ, քանի որ շատերուն պէս անհետ չկորսուեցաւ մեծ ու պզտիկ բոլշևիկեան շարդերուն միջոցին³³, որոնց շնորհիւ յանախ արինամամ եղաւ դժբախտ Խորհրդային Հայաստանը այդ եւ յաջորդ տարիներուն, երբ Սրալինի եւ Բերիայի արինախանձ ձեռքերուն մէջ կը տապլիէր եւ որոնց զոհ եղան ոչ միայն «հասարակ» գրագիտուներ եւ մշակութային անհատներ, այլև Տէր-Գաբրիէլեանի, Խանճեանի նման հարազատ Կարմիրներ, պատշգամներէ վար գլտորուելով կամ կոնակէն գնդակահարուելով:

Ես տարակոյս շունիմ, որ մեծ, շատ մեծ երախտագիտական պարսք մը ունինք Սենեֆերիմ Տէր-Յակոբեանին, այդ անտէր ու սեւ օրերուն իր անձնագոհութեամբ ձեռագիրները պահպանելուն համար:

GEVORG TER-VARDANEAN

SENEK'ERIM TER-HAKOBYAN: THE FIRST DIRECTOR OF THE NATIONALIZED MATENADARAN

Keywords:

Mashtots Matenadaran, Senek'erim Ter-Hakobyan, Harut'yun K'yurtian, Hovhannes Manuelyan, the KGB and Matenadaran in the 1930s.

Two articles concerning the first director of Mashtots Matenadaran, Senek'erim Ter-Hakobyan (1881–1938, director in 1921–1938), appeared in the 1953 issues of the Armenian magazine Hairenik published in Boston during 1922–1970. One of the

³³ Հետաքրքիր է, որ անգամ 1953ին Քիւրտեանը կարծում էր, թէ Ս. Տէր-Յակոբեանի վախճանը եղել է բնական մահով. շփոթէր, որ նրա «գլուխը կերել են» դեռևս 1938 թ.՝ նրա հետ իր համփաղումից եօթ տարի անց:

publications is signed “S. Guryan,” and the author of the second is the famous collector and philologist Harut‘yun K‘yurtian (1901–1976), who lived the most part of his life (1923–1976) in the USA. The articles describe the personality of Senek‘erim Ter-Hakobyan, his unique human character and his high intellect. K‘yurtian’s article depicts the terrible atmosphere of fear, suspicion and snitching prevailing in Matenadaran in 1931. However, thanks to the principled and selfless attitude of Senek‘erim Ter-Hakobyan, Matenadaran survived that difficult time without manuscript losses. This happened also thanks to K‘yurtian’s efforts, who convinced the Bolshevik officials that Armenian manuscripts had no value in overseas markets and auctions and therefore were useless for sale.

The articles of S. Guryan and H. K‘yurtian are reprinted here with necessary notes; in the introduction, some sad episodes which took place in Matenadaran during the 1930s are mentioned in brief. On March 28. 1938, the KGB confiscated from Matenadaran four chests with valuable church utensils belonging to the Etchmiadzin monastery and the list of the artefacts of the monastery, compiled in 1873. Among them there was a very valuable ivory book binding. Another tragic page was the death of Hovhannes Manuelyan, the head of the Matenadaran Manuscript Department in the late 1940s, which was a result of a crafty intrigue that emerged in the same atmosphere of overall suspicion.

This publication also gives an overview of the history of Mashtots Matenadaran in the 1920s–1930s, with its bright and dark episodes.

ГЕВОРГ ТЕР-ВАРДАНЯН

СЕНЕКЕРИМ ТЕР-АКОПЯН – ПЕРВЫЙ ДИРЕКТОР НАЦИОНАЛИЗИРОВАННОГО МАТЕНАДАРАНА

Ключевые слова: Матенадаран имени Маштоца, Сенекерим Тер-Акопян, Арутюн Кюрдян, Ованес Манвелян, КГБ и Матенадаран в 1930-е годы.

Автор публикации обнаружил в номерах 1953 года журнала "Айреник" (Бостон, 1922-1970 гг.) две статьи о первом директоре Матенадарана имени Маштоца Сенекериме Тер-Акопяне (1881-1938 гг., в директор 1921-1938 гг.). Одна подписана "С. Гурян", автор же второй статьи – известный коллекционер и филолог Арутюн Кюрдян (1901-1976), проживший большую часть своей жизни (1923-1976) в США. В статье рассказывается о личности Сенекерима

Тер-Акопяна, его уникальных человеческих чертах, а также о его высоких интеллектуальных качествах. А. Кюрдян в своей статье описывает ужасную атмосферу страха, подозрительности и доносительства, царившую в Матенадаране в 1931 г. Однако благодаря принципиальной и самоотверженной позиции Сенекерима Тер-Акопяна, Матенадаран пережил эти трудные времена, не потеряв ни одной рукописи. Кюрдян тоже способствовал важному делу сохранения рукописей, убедив большевистских чиновников, что армянские рукописи не имеют цены и не продаются на зарубежных рынках и аукционах древностей.

Статьи С. Гуряна и А. Кюрдяна переиздаются с необходимыми примечаниями, а в предисловии кратко описываются некоторые печальные эпизоды истории Матенадарана 1930-х годов. Вот один из них: 28 марта 1938 года чекисты конфисковали и увезли из Матенадарана четыре сундука ценной церковной утвари, принадлежащих Эчмиадзинскому монастырю, и список утвари того же монастыря, составленный в 1873 году. В одном из сундуков находился ценнейший оклад из слоновой кости. Еще одна печальная страница – мученическая смерть в конце 1940 года Ованеса Манвеляна, заведующего Рукописным отделом Матенадарана, в результате коварной интриги, возникшей в атмосфере той же сплошной подозрительности.

В публикации также дается общий обзор истории Матенадарана имени Маштоца 1920-1930-х годов, с ее светлыми и темными эпизодами.